

ՔՐԻՍՏՈՍԱՆՆԵՐԻ

ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Քանի մը ժամանակէ հետե թէ հոս և թէ Վրացիաց լրագրոց մէջ կ'ըսուի թէ Տաճկաստանի մէջ անձանց և ստացուածոց արտահանութիւն չկայ: Իրաւ է որ Վրացաբաղաքիս մէջ երբեմն եղեւնագործները ծանր յանցանքներ կը գործեն և պատուար բնակիչներուն կեանքն ու ինչքը վտանգի մէջ կը ձըռեն, բայց կարծեմք որ աս եղեւնագործութիւններուն թիւը կամ ծանրութիւնը չափազանց ցուցնելու հոգ կը տարուի: Եթէ հարաւոր բան մը ըլլալու ըլլար նէ, ի հարկէ սխալ յանկայից որ ամենևն մեղք չգործուի, և Վրացաբաղաքս աս մասին անարատ ըլլայ. բայց դժբաղդաբար աս բանը կարելի չէ, եթէ ոչ կամ մարդկային ազգը փոխելով և կամ ուրիշ երկիրներէն չարագործներուն հոս գալը արգելելով: Առաջին հարը գիտցող կայ նէ՝ պարտաւոր է իմացնելու, իսկ վերջինը ըստ մեծի մասին ստար տէրութեց գետնաններուն ձեռքն է:

Կայսերական կառավարութիւնը ձեռքէն եկածը անդադար կատարելու վրայ է: Աստիկանութիւնը քանի մը օրուան մէջ, միասակար և յանդուգն դէմք ունեցող մարդիկ ներսով բանտերը լցուց, որոնց մեծագոյն մասը ստար տէրութիւններու հայատակներ են: Ըստից դատելու իրաւունքը չունի նէ ալ Տաճկաստանէն հանելու իրաւունքը ձեռքը ըլլալով գտնէ ան ի գործ կը դնէ, և ինչպէս որ արդէն խօսեցանք կասկածել մարդիկը Վրացաբաղաքէս հեռացնելու միջոցները պատրաստեց, կրկին ետ դառնալու համար ձակոյններուն երեք տարի ծանր և խիստ աշխատանաց դատապարտութիւն սպառնալով:

Առաջները բազմաթիւ չարագործներ աքտորուած էին. բայց կը ցաւիմք բերու որ դարձեալ Վրացաբաղաքս գալու համար իրենց տէրութիւններէն անցալիր (միւրուր թէղքերէսի կամ բասփօթ) ձեռք ձգելու յաջողութիւն է: Եթէ անգործ անտառները անգամ մը աքտորուելէն ետք իրենց ատելի արհեստը բանելու մտքը հոս գալու միջոցը դանտն նէ, յանցանքը տեղական կառավարութեանը կ'ըլլայ թէ ան միջոցը մատակարարողներունը:

բարոյներունը: Իստ ճիշդ արդարութեան մարդ մը ուրիշ յանցանացը պատասխանատու չկրնար ըլլալ:

Տեղացի ստիկանութիւնը իւր պարտաւորութիւնը գէշ չկատարելով, այսու ամենայնիւ ամեն մարդ անոր դէմ արնագահելու վրայ է. և աս ալ ոչ թէ բանը, որ երբ դէշտած ըլլալուն համար՝ հապա անոր համար որ անցած ցաւը չուտով կը մոռցուի ու ներկայն շատ կը դգայուի: Եթէ կամ չորս տարի առաջ անձանց և ընկից վրայ չարագործներուն յարձակումները այնչափ շտուգած էին և անաստիճան յանգագործարար ի գործ կը գրուէին, որ ամեն ազգի բնակիչները թէ կայսերական կառավարութեան և թէ ստար տէրութեց գետնաններէն ինչոյնցին որ եղեւնագործութիւններուն առաջը ազգու կերպիւ առնելու միջոցները ի գործ դնելու վրայք խորհրդակցին:

Ինչ ատենները չարագործ մը բանտարկուելու ըլլար նէ, անոր խմբակիցները դէնքերով կ'երթային վաճառականներուն դրաւտունները և բանտարկելոյն անձին և ընտանեացը համար բռնութեամբ ստակ կը ժողվէին, և ստիկանութիւնը չէր կրնար արգելել ընել, ինչու որ եւրոպացոց բնակիչ տեղերը մանաւրջ թողուտութիւն չունէր:

Հիմակ այնչափ ծանր վտանգներ չկան, բայց և այնպէս առաջուան չափ և գուցէ ալ աւելի գանդատանք կան: Եւ ալ ուսկից յառաջ կուգայ: Կոստանդնուպօլիս կարծես թէ գաւառական պզտիկ քաղաք մըն է, ուր տեղ ամեն շինքն բանի վրայ կը շատախօսին, ամեն դիպուածը կայծակի արագութեամբ բերանէ բերան երթալով կը մեծնայ ու իսկայն ստակալի կերպարանքը կը մտնայ. իսկութիւնը փնտռուելու ըլլայ նէ յիշեալ դիպուածը ուրիշ աւելի մեծ տեղանքը պատահած հարկաւոր որ դէպքերէն տարբերութիւն մը չունի. հոգ չէ, գործիքով երեւոյթ մըն է, ունենալ աւերանքն աւերանք, գայլակողութիւն գայլակողութեանց է կ'ըսեն ու կ'երթան: Կոստանդնուպօլիս ստիկանական կարգէ դուրս պարտաւորութիւն մարդասպանութիւն մը կամ գողութիւն մը կ'ըլլայ մի, իսկոյն տունները, փողոցները, գրատունները և ամեն տեղ ան օրերուն խոտակցութեան առարկան կ'ընեն, լրագրոց թղթակիցներն ալ առաջին շողենալ կամ ցամաքային սուրհանդակը չփախցընելով՝ աղետալի ստորագրութիւնը ընելու

և չարաչար գանդատելու կը շտապին:

Ի ծնունդ, փարէզ և Վրացիաց ուրիշ մայրաքաղաքները որ չ'անցնիր որ էն քիչը կէս երկուսասանեակ (տուղինա) մարդասպանութիւններ, ամենևն չըսուած գողութիւններ, տեսակ տեսակ զարհուրելի եղեւնագործութիւններ չպատահին. (տես շաբաթագրիս զանազաններուն մէջ) որոց վկայութիւն կուտան յիշեալ երկիրներուն քաղաքական և դատաստանական լրագիրները. հոն եղեւնագործութիւնները երեւելի գործերու պէս մանրամասն պարագայներով կ'ըստորագրուին և ամեն մարդ գուարձարի պատմութեան մը պէս զարմանալի հետաքրքրութիւնով կը կարդայ:

Հարկէ չարագործութիւնները ինչքան ալ սակաւթիւ ըլլան միշտ շատ կը համարուին, և զանազան խտուրտեամբ պատժելու է որ աւելի սակաւագէպ ըլլան:

Վնեն աւերութիւններու ստիկանութիւնը ազատ գործադրութիւն ունի. ոչ դեպքանները ոչ հիւպատոսները և ոչ որ և իցէ մեծ կամ պզտիկ ստար իշխանութիւն մը կը ձանձնայ. բայց Կոստանդնուպօլիս ինչպէս և Տաճկաստանի ուրիշ քաղաքները, երբեմն մէկէն և երբեմն մեկայէն արգելք կը տեսնայ, բայց և այնպէս աս կողմերը գործուած յանցանքը ուրիշ երկիրներու մէջ մեր տեսած ու լսածներէն շատ պակաս են և այնքան ծանր չեն:

Կայսերական հրովարտակալ Սինոսի նախորդ տեղակալ Թուֆան փաշան Պարսիս կառավար անդանեցաւ, Կելիպօլի տեղակալութիւնն ալ բարձրապատիւ Փոխաբքայի թղթակցութե մենեկին տեղամասերէն Սահմաւ պէյին յանձնուեցաւ:

Հաճի Հիւսէյն էֆէնտին, Պրուսայի կառակալ վեմամիսը Սիւլէյման փաշային քառստիստ անուանեցաւ:

Եւ տարի Սուհարթէմի 15 ին կայսերական հրամանաւ Վրացիաց Պրոքս ծովեղբերայ քաղաքը մօտիկօ Սահուլ Պալիերի օսմանեան հիւպատոս անուանած էր: Հասարակալտութեան նախագահը մարտի 2 ին յիշեալ պարոնին պէսք եղած Թուրքները տալ տրւէր է որ իւր պաշտօնը վարէ, որն որ երկու տէրութեանց մէջ տեղը առեւտրական յարաբերութիւններուն աւելնալուն նոր առիթ մը կրնայ ըլլալ:

Սիւլէյման փաշան շաբաթ օր մայրաքաղաքէս մեկնեցաւ Սահուլ պալատ անուն շուգեւաւով Պրուսա երթալու համար:

ԲՆՆԱՍԻՐԱԿԱՆ

Թարգմանութիւն ի գաղղախիմ էրընէ ի մահ արքային Լաբիլեան:

Զիսրը կրեաւ իշխանն անդ անօրէն,
Զիսրը եղև մեզ փրկութիւն ի հարկէն
Որ ծանրանայր ի մեր վերայ համօրէն:
Զսակալն Տէր Վախիսիտաց գաւազան
Որ ծանրութիւն ընկճեր անցող զաղք մարդկան,
Որ ի սաստիկ վերս անդարման խոցոտեց
Զբազմութիւն հէգ որբոյ ախրաղքաց:
Լաւն գոյնը մեր և երկիր կայ անձայն,
Սանձ եզ բարձրեան քս անգամ լրբութեան,
Այ սէգ հպարտ, այ բռնակալ և դաժան,
Լիբանանու և մայրքն անդէն իսկ ցնձան
Ի լուր մահանանդ և ինդալից ձայն բառան,
Ելիք զատիս, ոչ ևս տեսցուք մեր զեւտան,
Ճաճեալ տխուր ի նշխարացը մերոյ,
Որպէս երբեմն ճարակ գտեալք երկաթոյ:
Ի տես դիմաց քոց շարժեցան վայրը մըթին:

Կրտսեան և տորտարոյն ներքին,
Զբեզ տեսանէ սուտեր փութացան թանձրաման,
Ի գահայից իջեալ արքայք իսկ ազգաց,
Էրբեմնալի առ քեզ կէն ի ժաման,
Եւ դու, արքայ բարեբնեան, ձայն առնուն,
Դու իսկ ընդ մեզ ահա սաստիկ վերս սուտայ,
Փոշոյ վերայ սուտաստ յերկիր կործանալ,
Չաղիր որպանց իջիս յուտ կերակուր
Եւ անկողին քեզ գայու և մեջք անձարուր:
Զիսրը ի վայր անկար յերկիր ի բարձանց
Վարդ փայլուն, արշալուստ աւարտ բաշ,
Աբբայ հոր իշխան ժպիրէ համարձակ
Սերկեան յուտուր ծախել երկիր զբեզ սնցալ:
Զիսրը ի վայր անկար յերկիր ի բարձանց
Վարդ փայլուն, արշալուստ աւարտ բաշ:
Չայս խորհեցար ընդ միս, նման Վառուճոյ
Երկր զաճուտս քան զարեգակն ի վերոյ:
Մեթ ի Հիւսիս, յերանաւտ ի վերին
Երթայ բազմի անդ աներկիւղ բնուին,
Եւ անարկէ ք սարսիցեն ազգք անհամար
Կերքոյ տոխո, զայս խօսելի ու արգ կորեար:
Մինչ անցաւ որք տեսնեն զիսկիւ անկեղան:

Յոզաց հաննալ արձակիցն անդէն ձայն,
Ոչ աս այն է մահկանացու, ան երկիր,
Յորմէ քերէր էին ի կապս երկաթին:
Արքայաւոր եղին քաղաք բարեշէն,
Արքայաւոր և գաշտը յուտ թի գուր բազին
Մին յանուպարս շրջեցան և յանէն:
Կանգնին շիրիմ թագաւորաց խմբովն,
Իրբու նոցա երջանկութիւն այն վերջին,
Դու միայն անմասն այսրմ գողիս բարութեան
Վարդ յերկիր, ան և երկիւղ բնութեան,
Ճակիչ ի ինամն քո աղաստան որբոյ,
Չեթ կաս զարդիս դու ի նոյնն ի յուշոյ:
Պատրաստ ի մահ տացին զորդան եղիւր,
Զի ոչ չարաց մերձուրք կայցին ի հատի:
Գոյթ ստատկման յորդան համայն հեղեղի:
Ելլոց սէ զայնս յիւրոց շարեաց անհամար
Որ թաղագին եկաց աւուրցն ողորմաւ:
Հարցին, զն արք, մինչ յերակայն գուրս հանցին
Չարին անարգ, որ ժառանգորդք իսկ եղին:
Հասանի
Թարգմանաց Սթեփան Սարգիսեան:
ալա. մար. վարթ. Օ. Կոստ.

— Վսեմափայլ Գուառ էֆէնտին մարտի 22 ին Աղէքսանդրիա հասաւ և ամենամեծ պատուով ընդունուեցաւ : Յամաքը ելլելուն պէս իսկ — ինչ պալատը գնաց : Կառա վարութեան բոլոր պաշտօնեայնները և օտար տէրութեանց հիւպատոսները այցելութեան գնալու և գալուստը շնորհաւորելու շտապեցան :

— Մարտի 23 ին կէս օրին վսեմափայլ էֆէնտին Աղէքսանդրիայէն մեկնելով, հետեւեալ օրը երեկոյեան ժամուն մօտ Վասիլքէ մօտ, ուր նմանպէս իւր բարձր պաշտօնին արժանաւոր պատուով յարգեցաւ, և շինիէ պալատը բնակելու գնաց, որն որ Վսպաս փաշան վսեմափայլ էֆէնտինին համար պատրաստած էր :

ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՐԵՐ

ԳԱՂՂԻԱ Փարէզ 2 ապրիլ :

Օրերակոյտը իւր առաջին որոշումը ըրաւ, Նախագահ իշխանին տրուելու տարեկան ուճ կին վրայօք : Նախագահը ելլելու համար իր միջնորդութեամբը ութ միլիօն ֆրանք ուզէր էր : Տերակոյտը ներկայ գտնուող 69 անդամոց միաձայն հաւանութեամբ տասն երկու միլիօն շնորհեց : Սկիւտաւ Մուի Սիլիօ թագաւորին տարեկանն ալ երկուսու ասն միլիօն էր, բայց թիւ-թիւրէ, Սիւտա, Վէրսալ, Քօֆիլիէ, Սիւրիէ, և ուրիշ թագաւորական պալատներուն ծախքը վրան էր : Հիմայ թէպէտ Նախագահը յիշեալ արքունի շնորհածները պիտի վայելէ, բայց ծախքը հասարակապետութեան գանձէն պիտի վճարուի : Վույցէ յարգի ընթացքովն չեն մտցած, որ մէկ երկու տարի առաջ Վաղղիայի չհաճեցան Նախագահ իշխանին քանի մը հարիւր հազար ֆրանք տարաւ, և հիմայ այսքան առատածեւեմութիւն յուզելն ինն մեծ ապշոյց է աղբիւն սիրոյն և համակրութեանը առ իշխանին :

— Փարիզի և Լիօնի բնակիչներուն կողմէն պատգամաւոր ընտրուած Պարոնայք Քաւէնէք զօրապետը, Քարնօ և Հենօն, որ հասարակապետական հակառակութեան կուսակից երեք անդամներն են, (որոնք և օրէնքը գիր ժողովոյն բանուելու հանգէսին ներկայ չգտնուեցան) Նախագահ իշխանին հետեւեալ նամակը գրեցին :

Տէր Նախագահ :

Փարիզի և Լիօնի ընտրողները մեր քաջած կամ արտը ուսած սեղըն եկան մեզի փնտռեցին : Ամեն շնորհակալ ենք որ մտածեցին, թէ մեր անունները հասարակաց պատուութիւններուն կործանմանը և կամայական (բէյֆիճէ) իշխանութեան խտրութեանը գէտ ինքնիւրեւ կը բողբեն : Բայց չենք կրնար համոզուիլ որ սուրբ տակ առնուած իրաւունքները գոն թ պաշտպանելու չափ զօրութիւն չունենող օրէնդիր ժողովքի մը մէջ մեզի նստեցնելու ուզած ըլլան :

Կամարը լուծելու և պահեալ խորհրդածութեանց անբարոյական կանոնը չենք ընդունիր, և օրէնդիր ժողովոյն մէջ մտնելու ատեն պահանջուած երդումը չենք կրնար ընել : Կարգաւոր զեզ, տէր Նախագահ, որ մեր այս յայտարարութիւնը խորհրդանոցին ինչոյնբէր բարեհաճիր :

Ստորագրուող ժեյնալ Քաւէնէք, Քարնօ, Հենօն :

— Քաղաքական օրինաց գիրքը նորէն գիրք օրինաց Նաբօնի անունով պիտի յիշուի ինչպէս որ մէկ ժամանակ կ'ըսուէր :

— Հաբաթագրի 5 երորդ թերթին մէջ յիշատակեցինք որ Վաղղիայ հասարակապետութեան հասարակաց պարտուց շահը Նախագահ իշխանին հրամանաւը հարիւրին հինգէն չորս ու կէսի ինչալով կառավարութեան գանձուն 18 միլիօն ֆրանք օգուտ եղաւ : Լիօնի ֆոֆի լրագիրը առ կարգադրութիւնը առարկայ ընելով կ'ըսէ : Լուի Սիլիօի, 18 տարուան թագաւորութեան ժամանակը յառաջ տանելու չկրցած բանը, նախագահը վերացեալ առարկայներու վրայօք հակաճառութիւններուն թող չտալով և գործնական միջոցները ազդու կերպիւ ի գործ գնելով՝ քիչ ժամանակի մէջ կատարեց :

Վաղղիայ 86 գաւառներէն առնուած քաղաքական հարկերուն տարեկան միջակ գումարը կայսերութեան ժամանակը 544 միլիօն, Վուրպօնեան ցիղին թագաւորութեան նորոգ

հաստատման ատենը 950 միլիօն, և Լուի Սիլիօ թագաւորութեան տարիները 1360 միլիօն ֆրանք էր : Թէպէտ այսչափ ծանր հարկահարութիւն կար և 800 միլիօն ֆրանքի չափ ալ փոխ առնուած էր 1843 ին տէրութեան հաշիւը 1300 միլիօն ֆրանք բաց ունէր : Լուի Սիլիօն երեք ամսուան մէջ արտաքայ կարգի ծախքեր շատ եղան նէ ալ մօտէրը հրատարակուած հաշուին նայելով (տես շաբաթագրի 5 երորդ թերթը) հասարակապետութեան ծախուց և եկամտից մէջ բացը մնացած մեծ գումար մը չկայ : Յիշեալ լրագիրի հեղինակը խօսքը իւր ազգակիցներուն դարձնելով կը յաւելու « Վեր դրացիներէն օրինակ առնել պէտք էր : Վաղղիայ մէջ բանեցուցած ազգու միջոցները Վաղղիայ մէջ ալ գործադրուի նէ, մեծ օգուտ կրնայ յառաջ գալ : Խորհրդանոցին անդամները ընտրելու օրէնքը փոխելէն աւելի, անոր ընթացքին փոխուելը հարկաւոր է, այսինքն դատարի խօսքերէն աւելի երկրիս իրական յառաջագիմութիւններուն ուշադրութիւնըն էր :

Լրագրի մէջ ալ ներքին է ազգային ուսումնական խնդրոց վրայօք գատարի և երկար խօսքերը մէկ գիւ ձգելով՝ գործի սկիսիքը ստեղծ : Լսով միայն կարելի է քիչ կամ շատ յառաջագիմութիւն յուսալ :

— Վաղղիայ բնակիչներուն թիւը 1708 ին 17,669,320 էր, 1784 ին 24,800,000 էր, 1801 ին 27,349,003 էր, 1831 ին 32,560,934 էր, 1846 ին 35,401,761 էր, և այս օրուան օրս 36,000,000 կը համարուի : Լուի երկրի բնակիչներուն մինչև հիմայ բազմանալուն օրինակը վրայ հաշուելով (որն որ ատար տարուան մէջ 2 միլիօնի մօտ աւելնալու վրայ է) կը հաստատեն թէ եթէ տարափոխիկ տես կամ ուրիշ մահաւիթ դիպուածներ պատահելու չլըսայ նէ, Վաղղիայ բնակչաց թիւը 1999 ին 72 միլիօնի պիտի հասնի :

— Փարիզի բնակչաց թիւը վիճակագրական հաշիւէ մը կ'երեւի որ հնգետասաներորդ դարէն միշտ հիմայ հետեւեալ կերպիւ առ տիճանաբար աւելնալով տասնապատկեր է :

Տարի	Ժողով	Տարի	Ժողով
1474 ին	150,000	1802 ին	672,000
Հենրիկոս Ե թիւ օրով	210,000	1806 ին	547,756
1590 ին	200,000	1808 ին	580,609
Լուստիլիկոս Ժ ին	492,000	1809 ին	714,596
1707 էն ց 1719	509,640	1817 ին	713,966
1752 էն ց 1762	576,630	1828 ին	787,817
1776 ին	653,000	1831 ին	774,338
1778 ին	670,000	1836 ին	919,126
1784 ին	660,000	1841 ին	912,033
1793 ին	610,620	1846 ին	1,053,897
1798 ին	640,504	1851 ին	1,021,530

ԱՆԳՂԻԱ Լիօնի 3 ապրիլ :

Վաղղիայի խորհրդանոցին լուծուելուն վրայօք շատ խօսքեր ըրալուն համար՝ Տէրպի յի կամը Լ օրտ Սիլիօյին առ մասին հարցմանը պատասխանելով ըսաւ թէ բոլորն ալ անտեղի են, և թէ այս տարուան ժողովքին իւր կանոնաւոր ընթացքը կատարել տալու դիտաւորութիւն ունի :

Սիլիօ Ռապիօլ ազգային պահապան զօրաց վերաբերեալ առաջարկութիւնը պատգամաւորաց ժողովոյն ներկայացուց : Լուսառաջարկութեան գլխաւոր սկզբունքը կամաւոր զօրագրութիւնն է փոխանակ վիճակաւ ընտրութեան, որն որ նախորդ նախագահ Լ օրտ Ռըսսէլը առաջարկէր էր : Լուսառաջարկութեան նոր օրէնքին գործադրութիւնը առաջին տարին 400,000 լիւայի և հետեւեալ տարիները 250,000 լիւայի կարօտ է :

Վաղղիայ երեւելի քաղաքներուն մէջ առաջարկութեան տհաճութիւն կը յուշուի :

— Պատերազմի Նախարարը ազգային խորհրդանոցին առաջարկեց որ 101,937 կանոնաւոր զօրք պահուի, ու անոնց ծախքին համար 3,602,067 լիւայ մթէն Նշանակուի : Օրաց թուոյն վերաբերեալ առաջարկութիւնը ընդունուեցաւ, բայց ծախուց վրայ խօսուելու ուրիշ ատենի ձգուեցաւ :

Յայտնի է որ յիշեալ թիւէն դատ 30,500 զօրք Հնդկաստանի ծառայութեան մէջ են :

և անոնց ծախքը արեւելեան Հնդկաստանի ընկերութիւնը կը վճարէ :

ԱՒՍԴՐԻԱ Վիեննա 5 ապրիլ : Տէրութեան լիօնի նախագահ միանգամայն և արտաքին գործոց նախարար Շուարցենպերկ իշխանը, որ իւր հիւանդութիւնէն նոր աւողջացեր էր, այսօր կրկին կաթուածով մեռաւ :

Կրտսե թէ կամ Սուրէյ Սիլիօյին և կամ հոյակաւոր Սէթիէնիք իշխանը հանգուցելու պիտի յաջուրդէ :

Քորիէրէ իւլիանօ լրագրին ամսոյս 6 ին հրատարակուած թերթը կ'ըսէ թէ Լիօնի բնակիչ Վսպրիայ գետնային Վուօլ—Շուէնէն թայն կամը Շուարցենպերկի մահուան վերայ հեռագրական միջոցաւ Վիեննա հրաւիրուեցաւ :

ԳԵՐՄԱՆԻԱ Ինչպէս որ անցեալները Վերմանիայ երկրները սովաւ վախ ըրալէր յիշատակեցինք, արմատաց և գետնային ձորի մեծ պակասութիւն կայ Վերմանիայ մեծագոյն մասին մէջ, և յատկապէս Ուէսթփալիա Վասէլ, Թիլքոլ, և Փոլէն : Լուի Սիլիօն դըբստութեան մէջ աւաղակայ խուճերը շատ ցած ըրալով, կառավարութիւնն ալ զանոնք հալածելու համար գուռը մը հեծելագօրք ուղարկեց : Ուէսթփալիայի և Հելլուէտիոյ ժողովուրդը ապրելու համար ամենահարկաւոր արմտիքը անգամ ձեռք բերել չկրնալով մեծ նեղութեան մէջ են :

Վաղղիայ Լիօնի և Վալ քաղաքներէն շատ ցորեն և ալիւր ուղարկուեցաւ Փրուսիա, ուր արմտեաց հունձքը անյաջող եղած ըլլալուն համար՝ առանց մարսային հարկի ընդունուելէր կը սպասուի :

— Փարէզի լիօնի լրագրոյն մէջ կը կարդամք որ Փրուսիա կրօնական ծանր խնդիր մը ծագեցաւ :

Վանի մը ժամանակէ հետեւ Պրէզիպի Լըքիսիսիոսը 1750 ին ելած կրօնական հրովարտակի մը գործադրութիւնը պահանջելու վրայ է : Յիշեալ հրովարտակով որոշուած է, որ որդին իւր հօրը հաւատքին հետեւի, որ բը ինամակալուին և այլն : Կրօնական գործոց և արգարութեան նախարարները Մքքիսիսիոսին հետ առ մասին համաձայն են, բայց տէրութիւնը դէմ կը կենայ ըսելով որ հիմակուան ատենը հրովարտակը օրինաց զօրութիւն ունենալէն դադարած է :

ՓՕՐԹՈՒԿԱԼ 19 Մարտի :

Լիւս մոխից նախարարը տէրութեան աստարուան հաշիւը խորհրդանոցին (քօրթէզ) ներկայացուց : Յիշեալ հաշիւէն կ'երեւի որ մէկ տարուան եկամուտը 10,793,406-876 թէ իլ կամ 264 միլիօն օսմանեան դահեկան, բայց ծախքը 13,507,484-253 թէ իլ կամ 331,650,000 զուռուչ պիտի ըլլայ, այսինքն 1852 էն մինչև 1853 ըրալու կառավարութեան ծախքէն եկամուտը 67,550,000 զուռուչ պակսելու է :

Ինչպէս որ շաբաթագրիս նախընթաց թերթին մէջ ըսեր էինք՝ թագուհւոյն ուճիկէն արքունի գանձուն շնորհուելու օգնութիւնը և հասարակաց պարքերուն տոկոսիքէն վար զարնուելու գումարը, վերոյիշեալ պակասութիւնը 23,606,000 զուռուչ կ'իջուցունեն :

Լուի թերութիւնը ծածկելու համար՝ ելու մոխից նախարարին առաջարկած միջոցներէն մէկը պաշտօնեայններուն ամսականներէն հարիւրին հինգ կոտրել է՝ ասկէ առաջ կոտրուածէն դատ : Լը որովհետեւ առ առաջարկութիւնները չեն կրնար ի գործ դրուիլ, կ'ըսեն թէ նախարարը իւր հրատարականք տալու պիտի պարսաւորի :

ՀՈՌԱՎՄ Փարէզի կալիւնիսի լրագիրը մարտի 15 ին կը գրէ թէ հասարակապետութեան կողմէն Հոնօմայու կառավարութեան գըրուեցաւ որ պէտք եղած նոր կարգադրութիւններ ի գործ դրուին, որպէս զի գաղղիացի

զորագուհիներուն Հոսովայի մէջ ներկայութիւնը ալ հարկաւոր չ'ըլլայ :

ՀՆԴԿԱՍՏԱՆ 15 մարտի :

Ինչպէս որ շաբաթագրիս նախընթաց թերթովը յայտնեցինք՝ Արեւելեան Հնդկաստանի ընկերութեան նաւախուժութիւնը մը 6000 զօրք Պրմաններուն տէրութեանը գէմ գացին :

Սեպտեմբերի սկսուելուն լուրը շաբաթագրեցաւ : Պրմաններուն կայսրը քանի մը պատգամաւոր խրկեց անգղիացի զօրաց հրամանատարին հաշտուելու կամքը ցընելով : Բայց նա թշնամական գիտաւորութիւններն աղէկ փորձած ըլլալով՝ պատգամաւորները չընդունեց :

Միւս կողմէն յիշեալ նաւախուժութիւնը 12 շաբաթաւոր 3 առաջատար նաւերէ կը բազկանայ : Սահման քաղաքը և անկէ մինչև Ալան ըսուած մայրաքաղաքը երթալու ճամբուն վրայ քսան հազար Պրմանաց զօրք հաւաքուած էր :

Սակե ետքը գալու սուրհանգակով պատերազմական գործառնութեանց սկսուելուն լուրը կ'առնենք :

Սահմանի ետքը լրագրիւր կը գրէ թէ յիշեալ 6000 էն զատ 2000 զօրք ալ ուղարկուեցաւ Պրմաններուն գէմ :

ԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

Ազգային բարեպաշտական գործերը յիշատակել Նոյեան Արեւելեան առաջադրեալ նպատակներէն մէկը ըլլալով՝ առ շաբաթուան ազգային յօդուածոյն մէջ Իզմիրի Հայ հասարակութեան խնամք կարօտեցող եղած օգնութիւնները համարուող մը պիտի գրենք :

Սուսալով որ ամեն ազգակիցներունս պարճանաց և միեմարութեանը առիթ կըրնայ ըլլալ : Տէրը յաջողելու ըլլայնէ՛ կամաց կամաց ամեն տեղ կամ յոր և իցէ քաղաքի հաստատուած ազգային բարեպաշտական շինութիւններուն յիշատակութիւնը պարտք պիտի համարինք :

Սուսալով որ ամեն ազգակիցներունս պարճանաց և միեմարութեանը առիթ կըրնայ ըլլալ : Տէրը յաջողելու ըլլայնէ՛ կամաց կամաց ամեն տեղ կամ յոր և իցէ քաղաքի հաստատուած ազգային բարեպաշտական շինութիւններուն յիշատակութիւնը պարտք պիտի համարինք :

Սուսալով որ ամեն ազգակիցներունս պարճանաց և միեմարութեանը առիթ կըրնայ ըլլալ : Տէրը յաջողելու ըլլայնէ՛ կամաց կամաց ամեն տեղ կամ յոր և իցէ քաղաքի հաստատուած ազգային բարեպաշտական շինութիւններուն յիշատակութիւնը պարտք պիտի համարինք :

Սուսալով որ ամեն ազգակիցներունս պարճանաց և միեմարութեանը առիթ կըրնայ ըլլալ : Տէրը յաջողելու ըլլայնէ՛ կամաց կամաց ամեն տեղ կամ յոր և իցէ քաղաքի հաստատուած ազգային բարեպաշտական շինութիւններուն յիշատակութիւնը պարտք պիտի համարինք :

Սուսալով որ ամեն ազգակիցներունս պարճանաց և միեմարութեանը առիթ կըրնայ ըլլալ : Տէրը յաջողելու ըլլայնէ՛ կամաց կամաց ամեն տեղ կամ յոր և իցէ քաղաքի հաստատուած ազգային բարեպաշտական շինութիւններուն յիշատակութիւնը պարտք պիտի համարինք :

Սուսալով որ ամեն ազգակիցներունս պարճանաց և միեմարութեանը առիթ կըրնայ ըլլալ : Տէրը յաջողելու ըլլայնէ՛ կամաց կամաց ամեն տեղ կամ յոր և իցէ քաղաքի հաստատուած ազգային բարեպաշտական շինութիւններուն յիշատակութիւնը պարտք պիտի համարինք :

բայց այն հրկիզութենէն ետքը դժբաղդ մը նացողներուն թիւը աւելցած ըլլալով՝ բարեւեր հասարակութիւնը պարտաւորեցաւ ուրիշ բնակարաններ ալ շինելու :

Յիշեալ հասարակաց օգնութիւններէն զատ, տարւոյն երկերի օրերը, ինչպէս են սքՕ ատիկին, սք Օնունդին և այլն. շատ մասնաւոր անձինք սովորուի ունին ամեն տարի ազգային բարեպաշտական և ուսումնական հաստատութիւններուն վրայօք մեզի մանրամասն տեղեկութիւններ տան, որպէս զի ամեն սիրտերուն ցանկալի ասանկ աւետեաց ճիւղը Նոյեան Արեւելեան բերանը տալով հայազգի եղբայրներունս հասցընենք ՚ի միեմարութի, ՚ի պարճանս և ՚ի խրատոյս ընդհանուր աղբի :

Սայրաքաղաքիս Սպարտիս և Իզմիրի Արեւելեան Արարատի մէջ աս մօտերս ո՞ն յաղհարաց ստորագրութիւնով նամակ մը կարգացինք, որն որ գրողին խոստովանութեանը նայելով՝ սրբազան Պատրիարքին խրատուած նօքը հաշտութեան համար գրուած պիտի ըլլայ :

Ազգասէր Հովուապետին բարի նպատակը որն որ իւր խաղաղասէր բնաւորութեանը ապացոյց մը կըրնայ համարուիլ գովութեան արժանի է. ինչու որ ո՞ն յաղհարաց ստորագրուող անձին և դադարե սլ Հայաստան լրագրի հրատարակչին բանասիրական դատարին նուրթիւններուն մէջ երբեմն հակաձառուած առարկայներէն զուրս մէկ մէկու դպրոցական և կը համարձակիմք ըսելու անկարգ խօսքեր գրուած ըլլալով՝ Նորին Սրբազնութիւնը իւր որդիներնամ հոգատարութեամբը աղէկ իմացեր և կամ ստոյգ դատեր է որ քիչ կամ շատ ցրտութիւն մը պատճառուած պիտի ըլլայ յիշեալ երկու բանակիւններուն մէջ տեղը ուստի և արժան համարեր է որ ասանկ հրապարակական կերպիւ հաշտութիւն մը ըլլայ, և աս նպատակին հասնելը կամ չհասնելը յիշեալ նամակին միտքէն՝ ընթերցողները ՚ի հարկէ հասկըցած պիտի ըլլան :

Սուսալով որ ամեն ազգակիցներունս պարճանաց և միեմարութեանը առիթ կըրնայ ըլլալ : Տէրը յաջողելու ըլլայնէ՛ կամաց կամաց ամեն տեղ կամ յոր և իցէ քաղաքի հաստատուած ազգային բարեպաշտական շինութիւններուն յիշատակութիւնը պարտք պիտի համարինք :

Սուսալով որ ամեն ազգակիցներունս պարճանաց և միեմարութեանը առիթ կըրնայ ըլլալ : Տէրը յաջողելու ըլլայնէ՛ կամաց կամաց ամեն տեղ կամ յոր և իցէ քաղաքի հաստատուած ազգային բարեպաշտական շինութիւններուն յիշատակութիւնը պարտք պիտի համարինք :

Սուսալով որ ամեն ազգակիցներունս պարճանաց և միեմարութեանը առիթ կըրնայ ըլլալ : Տէրը յաջողելու ըլլայնէ՛ կամաց կամաց ամեն տեղ կամ յոր և իցէ քաղաքի հաստատուած ազգային բարեպաշտական շինութիւններուն յիշատակութիւնը պարտք պիտի համարինք :

Սուսալով որ ամեն ազգակիցներունս պարճանաց և միեմարութեանը առիթ կըրնայ ըլլալ : Տէրը յաջողելու ըլլայնէ՛ կամաց կամաց ամեն տեղ կամ յոր և իցէ քաղաքի հաստատուած ազգային բարեպաշտական շինութիւններուն յիշատակութիւնը պարտք պիտի համարինք :

Սուսալով որ ամեն ազգակիցներունս պարճանաց և միեմարութեանը առիթ կըրնայ ըլլալ : Տէրը յաջողելու ըլլայնէ՛ կամաց կամաց ամեն տեղ կամ յոր և իցէ քաղաքի հաստատուած ազգային բարեպաշտական շինութիւններուն յիշատակութիւնը պարտք պիտի համարինք :

Սուսալով որ ամեն ազգակիցներունս պարճանաց և միեմարութեանը առիթ կըրնայ ըլլալ : Տէրը յաջողելու ըլլայնէ՛ կամաց կամաց ամեն տեղ կամ յոր և իցէ քաղաքի հաստատուած ազգային բարեպաշտական շինութիւններուն յիշատակութիւնը պարտք պիտի համարինք :

Սուսալով որ ամեն ազգակիցներունս պարճանաց և միեմարութեանը առիթ կըրնայ ըլլալ : Տէրը յաջողելու ըլլայնէ՛ կամաց կամաց ամեն տեղ կամ յոր և իցէ քաղաքի հաստատուած ազգային բարեպաշտական շինութիւններուն յիշատակութիւնը պարտք պիտի համարինք :

Սուսալով որ ամեն ազգակիցներունս պարճանաց և միեմարութեանը առիթ կըրնայ ըլլալ : Տէրը յաջողելու ըլլայնէ՛ կամաց կամաց ամեն տեղ կամ յոր և իցէ քաղաքի հաստատուած ազգային բարեպաշտական շինութիւններուն յիշատակութիւնը պարտք պիտի համարինք :

Սուսալով որ ամեն ազգակիցներունս պարճանաց և միեմարութեանը առիթ կըրնայ ըլլալ : Տէրը յաջողելու ըլլայնէ՛ կամաց կամաց ամեն տեղ կամ յոր և իցէ քաղաքի հաստատուած ազգային բարեպաշտական շինութիւններուն յիշատակութիւնը պարտք պիտի համարինք :

Սուսալով որ ամեն ազգակիցներունս պարճանաց և միեմարութեանը առիթ կըրնայ ըլլալ : Տէրը յաջողելու ըլլայնէ՛ կամաց կամաց ամեն տեղ կամ յոր և իցէ քաղաքի հաստատուած ազգային բարեպաշտական շինութիւններուն յիշատակութիւնը պարտք պիտի համարինք :

ԶԱՆԱԶԱՆ ԼՈՒՐԵՐ

Մնացեալ հինգ շաբաթի ծանուցեր էինք որ վեհապետ կայսրը սուլթան Պայագիտի մզկիթը երթալով՝ քանի մը ուսանողներու վկայագիր շնորհեաւ հանդիս պիտի կատարուի :

Միւս մը առաջ վեց գողերու կասկիւղ խանութ մը մանկըն ու ոստիկանութիւն ձեռքը անցնելին յիշատակեցինք շաբաթագրիս մէջ : Յիշեալ գողերէն շարք առաջուց յանցանաւոր եղած մարդիկ ըլլալով՝ երկու տարի շղթայակալ բանտարկութենէ ետքը պիտի աքսորուին միւս երկուքն ալ անարգելի արհեստին նոր ձեռք զարկած և առաջին անգամ անցաճող փորձ մը ըրած ըլլալով՝ մէկ տարի նոյնպէս բանտարկութեան և աքսորանաց դատապարտուեցան :

Վարձրապատիւ փոխարքան ամսոյս 7 ին երկու շաբաթի օր Պալթա լիմանը գիւղը իւր ծովերէնայ ամարանոցը գնաց սովորական օդափոխութեան համար :

Յարգոյ ընթերցողները գիտեն որ անցեալները Իզմիր գինեպան Միլիթոն Կովլան անուն մէկու մը ընկերակցութեամբ դերձակ մը սպաննելով՝ գինեպանը մէջ թաղեր էր, և աս մարդասպանները իրենց յանցանքը խոստովանած ըլլալով՝ մահուան դատապարտուեցան և վճիռը արդարուեք բարձրագոյն Լտեսանը զրկուեցաւ հաստատութեան համար, և աս մասին կայսերական հրովարտակը օր օրի սպասուելու ատեն, յունաց հիւպատոսը մարգասպան Միլիթոն Իզմիրի կառավարութեան ձեռքէն առնուլ ուղեց, հեղինակը հպատակ է ըսելով : Կառավարութիւնը վկայեցով հաստատեց թէ մարդասպանը օսմանեան կայսերութեան հպատակ էր մինչև 1847 տարին :

Հայրը նպանապէս օսմանեան հպատակ ըլլալով՝ Պրուեսպատ գիւղը կը բնակէր, ուսկից Միլիթոն 1846 ին Իզմիր իջաւ : 1847 ին Յունաստան գնաց և քանի մը ամիս հոն մնալով հեղինական անցագիր (բասիօթ) ստացաւ որն որ հիմայ ձեռքն է : Ես պարագան նոր ապացոյց մըն է թէ Յունաստան ինչպէս գիւրութեամբ անցագիր կը բաշխեն օսմանեան հպատակներուն, մասնաւոր անակներուն որ ուրիշ տէրութեանց հպատակութիւնը իրենց յանցանաւոր արհեստը աներկիւղ բանելու համար կը փնտռեն :

Սուսալով որ ամեն ազգակիցներունս պարճանաց և միեմարութեանը առիթ կըրնայ ըլլալ : Տէրը յաջողելու ըլլայնէ՛ կամաց կամաց ամեն տեղ կամ յոր և իցէ քաղաքի հաստատուած ազգային բարեպաշտական շինութիւններուն յիշատակութիւնը պարտք պիտի համարինք :

Սուսալով որ ամեն ազգակիցներունս պարճանաց և միեմարութեանը առիթ կըրնայ ըլլալ : Տէրը յաջողելու ըլլայնէ՛ կամաց կամաց ամեն տեղ կամ յոր և իցէ քաղաքի հաստատուած ազգային բարեպաշտական շինութիւններուն յիշատակութիւնը պարտք պիտի համարինք :

Սուսալով որ ամեն ազգակիցներունս պարճանաց և միեմարութեանը առիթ կըրնայ ըլլալ : Տէրը յաջողելու ըլլայնէ՛ կամաց կամաց ամեն տեղ կամ յոր և իցէ քաղաքի հաստատուած ազգային բարեպաշտական շինութիւններուն յիշատակութիւնը պարտք պիտի համարինք :

Սուսալով որ ամեն ազգակիցներունս պարճանաց և միեմարութեանը առիթ կըրնայ ըլլալ : Տէրը յաջողելու ըլլայնէ՛ կամաց կամաց ամեն տեղ կամ յոր և իցէ քաղաքի հաստատուած ազգային բարեպաշտական շինութիւններուն յիշատակութիւնը պարտք պիտի համարինք :

Սուսալով որ ամեն ազգակիցներունս պարճանաց և միեմարութեանը առիթ կըրնայ ըլլալ : Տէրը յաջողելու ըլլայնէ՛ կամաց կամաց ամեն տեղ կամ յոր և իցէ քաղաքի հաստատուած ազգային բարեպաշտական շինութիւններուն յիշատակութիւնը պարտք պիտի համարինք :

Սուսալով որ ամեն ազգակիցներունս պարճանաց և միեմարութեանը առիթ կըրնայ ըլլալ : Տէրը յաջողելու ըլլայնէ՛ կամաց կամաց ամեն տեղ կամ յոր և իցէ քաղաքի հաստատուած ազգային բարեպաշտական շինութիւններուն յիշատակութիւնը պարտք պիտի համարինք :

Սուսալով որ ամեն ազգակիցներունս պարճանաց և միեմարութեանը առիթ կըրնայ ըլլալ : Տէրը յաջողելու ըլլայնէ՛ կամաց կամաց ամեն տեղ կամ յոր և իցէ քաղաքի հաստատուած ազգային բարեպաշտական շինութիւններուն յիշատակութիւնը պարտք պիտի համարինք :

Սուսալով որ ամեն ազգակիցներունս պարճանաց և միեմարութեանը առիթ կըրնայ ըլլալ : Տէրը յաջողելու ըլլայնէ՛ կամաց կամաց ամեն տեղ կամ յոր և իցէ քաղաքի հաստատուած ազգային բարեպաշտական շինութիւններուն յիշատակութիւնը պարտք պիտի համարինք :

Սուսալով որ ամեն ազգակիցներունս պարճանաց և միեմարութեանը առիթ կըրնայ ըլլալ : Տէրը յաջողելու ըլլայնէ՛ կամաց կամաց ամեն տեղ կամ յոր և իցէ քաղաքի հաստատուած ազգային բարեպաշտական շինութիւններուն յիշատակութիւնը պարտք պիտի համարինք :

Այն նաև անառնումն ժամը 12 ին Սթե- նիայէն մեկնելով, յիշեալ գեղերը պիտի հան- գիցի բայց ի Պալմա լիմանընէն:

Ժամը երեքին միստանգամ ուղղակի Սթե- նիա երթալով Օրթա գեղէն զատ մնացած չորս գեղերը պիտի հանգիցի կամուրջը դառ- նալու առնեն:

Պէշեր պէյ նաւը երեկոյեան ժամը տասն ու կէսին կամուրջէն մեկնելով Պէշքոյ պիտի երթայ, և ճամբան Պէշեր պէյ, Չէնկէլ քէյ, Սանի քէյ և Քանլաւա պիտի հանգի- պի:

Հետեւեալ առաւօտուն ժամը 12 ին յիշեալ նաւը Պէշքոյէն կամուրջը պիտի դառ- նայ Սանի քէյ, Չէնկէլ քէյ ու Պէշեր պէյ հանգիպելով: Ժամը 3 ին նոյն շրջանաւ ուղ- ղակի Քանլաւա պիտի երթայ և ետ դառնա- լուն կրկին յիշեալ երեք գեղերը պիտի հան- գիցի:

Ինքնի նաւը պիտի շարունակէ իւր առա- ջին երթալով Սթե- նիայէն, այսինքն երեկոյեան ժամը 10 ին կամուրջէն Պէշքոյէն սեբէ պիտի երթայ Պոլսի քէյ, Նիսի քէյ և Թարա- բիա հանգիպելով:

Յիշեալ ընկերութեան միւս նաւերը մո- տերս գալու ըլլան նէ՝ Կոստանդնուպօլսոյ նե- ղուցի գիւղերուն և մայրաքաղաքի մէջ սե- ղը երթալով Սթե- նիայէն պիտի յաճախանայ:

Օսմանեան ընկերութեան շրջանաւորը շարաթ և երեքշաբթի օրերը կէմէլիք պիտի երթան՝ ճամբուն վրայ Սուտանեա հանգի- պելով, և երկուշաբթի ու հինգշաբթի օրերը նոյն ճամբով մայրաքաղաքս պիտի դառնան: Այն ընկերութեան շրջանաւորը շարաթ և չորեքշաբթի օրերը Վալիա պիտի երթան՝ ճամ- բուն վրայ Տարաբա և Քարա մուսայ (մերսէլ) հանգիպելով, և կիրակի ու հինգշաբթի օրե- րը նոյն ճամբով մայրաքաղաքս պիտի դառ- նան:

Արքունի նաւարանին շրջանաւորը երե- կոյեան ժամը տասն ու կէսին կամուրջէն Վա- սը քէյ պիտի երթան և յիշեալ գեղէն ա- առաւօտուն ժամը մեկին պիտի դառնան:

Այն ընկերութեան նաւերը կրկին երը և Այն Սթեֆանօ պիտի երթան երեկոյեան ժա- մը տասն ու կէսին, և նոյն տեղերէն պիտի դառնան առաւօտեան ժամը կէսին:

Ար կարգադրութիւնները առ ժամանակ- եայ են, փոփոխութիւն մը եղած առնել մեր յարգի ընթացողներուն կ'իմացնենք. մեծ աղէկութիւններ սա է, որ ճամբորդները նոր կա- մուրջէն պիտի մանան յիշեալ նաւերուն մէջ:

Ամեն անգամ որ օդը գէշ ըլլալով մանր նաւակներուն Քարա մուսայ երթալուն արդէն ըլլայ նէ՝ շրջանաւ պիտի բանի, ինչպէս որ անցեալ չորեքշաբթի օր պատահեցաւ:

— Այցեակները կ'ընկերակցին մօտերը ա- լազակներու խումբ մը տաճկաց սուրհան- դակը զարնելով 900 հազար զուռուչ կողու- տեր էին: Հիմա կը լսեմք որ Վերայի ոտի կանուրջութիւնը երկու աւազակներ ձեռք ձը գեր է որոյ մօտ հարիւր հազար զուռուչ կար: Այսինքն խոստովանել են որ յիշեալ խում- բէն են, որով կը յուսայուի որ մեկալ ընկեր- ներն ալ ձեռք անցնին:

— Վիկտորիա ցամաքի փոսթան, մայիսի 1 էն սկսելով, հինգշաբթի օրերը պիտի մեկ- նի մայրաքաղաքէս, փոխանակ չորեքշաբթի օրերուն ինչպէս էր մինչև հիմա:

— Վիկտորիայի Նիու Կօքք քաղաքը մեկնորա- ձև ամուսնութեան մը եղեր է: Սթեֆ Սա- մուէլ Սթեֆը, որ խոսեցեալ այրն էր, նշա- նած աղջկան ձեռքէն բռնել է սո խօսքերը ըսելով, « հոս ներկայ գտնուող անձանց ներ- կայութեանը Սառա Վոլոթը ինծի կին կ'առ- նուս, փոխադարձ սեր չեմ խոստանար: Բայց կը յուսամ և վստահ եմ, որ բնաւորութիւն- նիս բաւական յարմար են, բարձր կեանքեր- նուս մէջ մեկ մեկու հաւատարիմ մնալու հա- մար: Ընդ իկն ալ Սոմուէլ Սթեֆին անու- մար: Ընդ իկն խօսքերը կրկնեց, ու երկու- նի ալ սա մտօք գրուած թուղթի մը վրայ ստորագրութեամբ սա արտաքայ կարգի ամուս- նութեան գաղտնիքը ըմպաւ և այր ու կին ե-

զան: Աս ալ չափազանց լուսաւորութեան նոր պտուղներէն մէկն է:

— Այգիկոյ Իպը օրագրին մէջ Սոմոնի բնակչաց խզուութեան ստորագրութիւնը կը կարգադրէ: Աս հարուստ և ընդարձակ քա- ղաքին 20 բնակիչներէն մէկը կամ սպորուստ կամ գործ և կամ գիշերուան հանգրտի ա- պաստանարան մը չունի: Սոմոն բնակող Այգիկոյիները իրենց գործքին միայն նայե- լով ուրիշին բրածին բողբոջին անտարբեր են: Մէկ տան մէջ նորածին մանկան մը մը- կըրտութիւնը կ'ըլլայ, քովը տունը հարսան- եաց հանգէս, մեկալ քովինը ննջեցելոյ պաշ- տօն կը կատարուի, ապիս ինձոյք կ'ըլլայ, անգին դատաստանական վճիռ մը ի գործ կը գրուի, և ոչ մէկը մեկալէն ծանօթութիւն ունի: Այս թէպէտ սա անտարբերութիւնը բնական է անգիւղացիներուն, այսու անկնայ- նիւ կարօտելոյց համար անթիւռ ուսումնա- րաններ, սոքաամոնցներ և ուրիշ բարեպաշ- տական շնուածներ հաստատուած են: Իայց և այնպէս ցաւալի է ըսել որ ամեն օր անգ- ղիական լուսաւորութեան կեդրոնը համար- ուած Սոմոն մայրաքաղաքին մէջ 100,000 աղքատ կենցաղավարելոյ միջոցներէն զուրկ են, ամեն օր 30,000 տղայք մերկ կը պտուրին և ամէն օր 16,000 անգործ մարդիկ բանտե- ռէն դուրս կ'ելան:

Աս խեղճերուն օգնելու համար մարդա- սիրական ընկերութիւն մը հաստատուած է, որ 1850 ին իւր խոհերանոցէն (աշկի) 54,208 աղքատներ հայ ու թանով (չորպա) կշուա- ցուց. 141,352 անանկներու սուն հայ ու թան զրկեց. 7405 խեղճերու անկողին, թան և նախաձաշիկ սուսաւ, 113,714 անտերուչ մարդ, կիկի ու աղաներու բնակարան շնոր- հեց, 285 մարդերու և 374 կիկիներու գործ գտաւ: Օնուների օրը 22,500 աղքատներու խորոված (քէորպ) միս ու անուշ խմորէն կերուց (թէյ) (չայ) շաքար և խաճկէնչէն կատ, նոյն օրը 2973 տղաքներու ալ ասանկ ընտիր ուտելիք սուսաւ. գեկանմբեր ամսոյ մէջ 15,078 աղքատներու հայ ու թան աղ- աւ իւր խոհերանոցը, 21,571 անանկներու ալ տունը խրկեց, 25,642 խեղճերու գործ և բնակարան գտաւ:

Յիշեալ մարդասիրական ընկերութիւնը, իւր օգնած աղքատները չորս կարգի բաժնած է. մէկ կարգին հայ ու թան կուտայ. երկ- րորդ կարգին գիշերուան բնակարան կուտայ, երրորդ կարգին պաշտօն կամ գործ գտնալու համար գրատուն բացած է. չորրորդ կարգն ալ լաթ լուացող մարդիկներ ու կիկիներ ը- լելով, անոնց կ'օգնէ իրենց արհեստը բանե- լու:

Աս մարդասիրական ընկերութիւնը մայրա- քաղաքին աղքատներուն պիտոյցը աւել ըն- դարձակ օգնութիւն մը ընելու համար՝ սա- նուտները կամ վարձով տուն բնակողները պիտի հրաւիրէ որ շարաթը չորս փէնս (72 փարպ) կամ տարին 12 շին (66 զուռուչ) վճարեն:

Աս մեծ գործերը ընկերութեամբ յա- ուալ կ'երթան, ընկերութեան ուժոյն ամե- նէն բան մը չընար դէմ կենալ: Սնկերու- թեան ազին է որ անգաւար պիտի բարդեմք, պիտի յուսամք որ աղբիս մէջ պէտք եղածին չափ յարգը ձանջուելով տարածութիւն գտնայ:

— Եւրոպայի քաղաքները կ'ընկերակցին լուսաւորութեան մէջ կը կարգադրէ որ հայազգի սեբ- տար ինձէ պէշը (որ իշխան Սթեֆոյայի ծա- ռայութեան մէջ կը գտնուի) անցեալ յուն վարի 26 ին կոստանդնուպօլսէն Սօլապիա երթալու առնեն, ճամբան երկու անգամ աւազակներու սպառահեցաւ, և մեծ քաղու- թիւններ ըրաւ:

Յիշեալ ազնուականին բնիկ երկիրը Քիւր- տիստան է (եթէ չեմք սխալը Չուքուր Օ- վաջի է և միտուութեան անունը Յակոբ էր, բայց ետքը բարձր հասակին և գեղեցիկութե- ռը համար ինձէ մահանուեցաւ), 1840 ին Սօլա- վիայ երկիրը գնաց, և իւր քաղութիւններով

ու հուսատարութեամբը Սերտար պատուա- նունը ստացաւ: Աս անգամ տարօրինակ քա- ջարտութեամբը մեծ ծառայութիւն մը ը- րաւ երկրիս, Պալքանեան լեռները քանի մը ժամանակէ հետէ պըրտող աւազակներէն ազատելով:

Իտիլիայի մօտերը Քլայը բուսած տեղը հինգ գող դէմը ելան, բայց հսկայական հա- սակը, քաղաքութիւնը և ձեռքը եղած զէն- քը տեսնելով վրան յարձակելու չհամար- ձակեցան: Ինձէ պէշը յառաջ գնաց, բայց չորս պահապան իրեն ուղեկից ընել հարկ սե- պեց ու Պալքանեան լեռները (տերպէտ) մտաւ:

Չար քարտ հասնելով գիշերը ժամը եր- կու երեքին, ճամբան շատ գէշ ըլլալուն հա- մար, կառավարը (առաջաճը) և ծառան կառքէն իջեցուց և ինքը սկսաւ չորս ձիերը վարել: Իեռան գագաթը հասնելուն պէս կառքին երկու կողմէն հրացաններու ձայն ա- ուաւ, մէյ մըն ալ երեք աւազակներ անտա- ուէն ելան կառքին վրայ յարձակեցան և հա- յաղգի ձանապարհորդին զէնքը ուղեցին: Ին- ձէ պէշը իսկոյն ձիերուն ասնձը կը թողու, կառքէն դուրս կը ցաթիկ ու « զէնքս ձեռքէ- հանելու սովոր չեմ » ըսելով գողերուն մէկը կը սպաննէ: Ուրիշ գողեր ալ դուրս գալով մեկալներուն հետ կը միանան, սպաննուած- ընկերուն գիտիլ կը տանին: Ինձէ պէշը երկ- կապարեայ (չիֆթէ քուրչուլը) հրացանը կրկին կը լեցունէ ու կուռի կը սպարտասուի: Աւազակները անտառին մէջ սրահուելով թը- նամուս վրայ սաստիկ հրացաններ կը պարպեն: Ինձէ պէշը բարեբաղդաբար շիբուսորուելով միտակ կը մտնայ անտառին մէջ և աւազակնե- րուն վրայ կրկին հրացանը կը պարպէ մէկ մըն ալ կը սպաննէ, և մեկալները կը պահուին: Քաջ հայազգին, հրացանի ձայններուն գաղա- ընջ տեսնելով կառքը կ'առնու ու լեռան միւս կողմը կ'իջնայ: Գողերը կրկին գէմը կ'ըլլան ու մէկ ու կէս ժամէն աւելի կը կուռին: Ինձէ պէշը հրացանը սիտուն անգամի չափ կը պար- պէ, անէճք ու հայհոյանքէն կը հասկընայ որ կատարները պարսպը չեն երթար: Վերջա- պէս աւազակները քաշուեցան, ինձէ պէշը ալ հետուէն եկած հրացանի ձայններուն մը- տիկ շնչելով ճամբան գնաց: Իւր պահապան- ները վտանգի մէջ չօգնելուն համար, զէն- քերին կ'առնէ ու կուռի կ'առնակի կապե- լով կառքին մէջ կը նետէ, ու այսքան քիչ ըստած դեղը կը տանի: Ան տեղ աւազակնե- րը հարձակելու համար դուստը սրահապաննե- րուն կ'իմացնէ եղելութիւնը ու ինքը Շու- լա կ'երթայ յիշեալ պահապաններուն գը- խաւորին հրամանուր: Աս քաղաքի սեղանալը և քաղաքական ժողովը հարձուփործի կը բը- նեն ինձէն, ու ինքնիմասի հակառակ մարդը ը- սաններուն համար կը յանգիմանեն ու վար կը գնեն: Իայց բարեբաղդաբար պայքար քիչ կը գնեն:

— Շարաթադրիս հինգերորդ թերթին զա- նազան լրոյց յօդուածոյն մէջ Վրաբիայ կայ- սերական բանակին սպարապետ Սթեֆան փա- շան ըստելու տեղը, սխալմամբ, Ռեծ սպարա- պետ Սթեֆան փաշան գրուած էր: Թեպէտ հե- տեւեալ խօսքերէն կ'իմացուի որու համար ըլլալը, բայց սխալմամբ մը չըլլալու համար այս տեղը իմացնելը հարկ սեպեցինք:

ՏԵԱՐԻ ԼՈՒԳՐՈՅՍ
ԳՐԻԳՈՐ ՄԱՐԿՈՍԵԱՆ = ՍԱՅԱ ԱԳՐՈՅԵԱՆ
Լեզուաբանական խորհրդակցութիւնը

4. 901 ՌՍ Ի ՏԳԱՐԱՆԻ ՅՕՒՆԱՆՈՒ ՍԻՒՀԵՆՏՍԵԱՆ